

## ՄԱՅՐՈՒԹԻՒՆ ՍԻՐՏԸ

**Անհամենի** հրեշտակը սար մը ձեռիմբ  
թեարաց և մայութիւն մեռէլին տունը մօտաւ։  
Հնի եկած եին բազմաբիւ ապահանենք ու  
բարեկամները երթասարդ ննջեցալին որ կը  
հանգիր ծաղկասիւու տնկրովին մը վրայ,  
խարեւաչ մագերը ճախրահին շուրջ տունիուն  
սաղաւարժի մը պէս։ Անոր խոնիք դայն ձեռ-  
փերը խաչածն եին, ու դօմին վրայ առելին  
որոր որ բարիչ կամմր վարապոյրին կը բա-  
խանցիր, անոր զիձեռուն կուտաւ մայուռունիւ-  
ստափովի մը երեւորը։ Բայց ուռին մէջ կը  
ույին շատերը։

**Անհամենի** հրեշտակը իր ձեռին սաւառ  
ամեն մկրն պիտք կը խոցիր, ցայտող ար-  
ինը հաւաքեռվ հողէ քընուած բաժանի մը  
մէջ։ Բայց վերինը շատով կը զոցմէին և  
աննենին հոսու արինը որ ուրիշ, կը ցայ-  
ժեր սաւառ մէս մը ձեռու բաժանի մէջ։

**Հրեշտակը** կուրզաւ ունկնին միւրու խոց-  
աց, ու յիշուրուակը ձեւու ու միջն իսկ  
արինին զեզոյն կորիլ մը յէր մասցած բաժա-  
նին խորը, բռուր վարդի մը քերին պէս։

**Բայց** միշ բացովներ կոյին, և շատերն  
դիմինին վրայ կը յայտնուի միւրու տարօրինակ  
արտասայտութեամբ։

**Ան** բռուր սենենկներին մեցու, ու մրա-  
սուներ անկիւնին մը մէջ ձեւու զուինը ծուն-  
կերուն վրայ՝ անոր պէս խարեւաչ՝ մեռնին  
նշանածը։ Հրեշտակը մօսցաւ ուրախութեամբ,  
իր հողին անդրապարանը տնին կործենվ։  
Բայց անոր պիտք՛ այ միայն սե արին ցայ-  
ժեցու։ Ան շատ զեղեցիկ էր, և անոր այժ-  
մուն մէջ որով շատ կուպոյն եին եզրացունի  
երկինքին պէս, Յոյը, կեանին անհանուն  
սկը կը մայսէր։

**Անհամենի** հրեշտակը նաև շատ մեռնին  
հայրը որ նստած էր սենարին մօս։ Անոր աշ-  
մանը կարծէ չին բացու երեբ։ Բայց միխ-  
րազոյն մագերը խորշուահաւ ճակասին վրայ  
կ'իշնային տարիներու ունայն պատկին պէս։ Հր-  
եշտակը հնացաւ խարախան արժին իր հրեկն  
սարով։ Արինը բոլորովին վարապոյն յէր,  
շուտով յի ցամացաւ, և անոր կարմախան  
դրոյն կարծէն բաւարար կը առաջին կացնեն։

Ճակատիներէն կը փախչին իրենց հողիին սա-  
նուրինը ձգելով անոնց մէջ, և երբ սյեւն  
դաւարէն են սրուակները, դեռ երկար ժամանակ  
անոնց շուրջ կը յածի խաղրակէ զինովորինը ծա-  
ծայիններուն։

Անհամենի հրեշտակը յէր տեսած մինչեւ  
ոյն ամեն պատաւ կիմ մը որ այնին փոփ-  
րիկ էր. պատիկցած, պատիկցած իր սպառու  
տասպանին մէջ։ Մօսիցաւ. Կիմը որ մայրէ  
էր, վեցուց հրեշտակն իր արտասուածող աչ-  
մանը որով մայտցաւ յանկարծ մէջ . . . Ալավը զար-  
գուած էր սրին ու վերին արինը կը բյուկ  
որթան շատ կարուիր, այնուն վարդազոյն ու  
զիմին որ երդ հրեշտակը թեարացօրէն կը հե-  
նանաւ, անոր ձեռնին մէջ հողի բաժակը ան-  
մանական կարմէր շուշանի մէջ կը նմանէր . . .

Ու ցազակի հրեշտակը, հողեզմայլ բերկ-  
րաբնով կը երկինքին պատրշեցը դարձաւ, նր-  
կանց որ մոռցած էր հրեկն սկար մօրը սրը-  
շին մէջ . . .

Գահիրէ

ԱՐՄԵՆ ԵՐԿԱՄ

### Ա Բ Յ Ա Ր Կ Յ Ա \*\*\*

Հաս որում միհմը մեր տուայտով, վրդովով  
Անդիւ աղքնենով յի և սեն առն։

Հաս որում այն բանը՝ զոր կը կապեմ մկանց  
Կը նակուին, կը փրին։

Հաս որում մեր հայրեր ու մայրեր զային հոն՝  
Ու անկն եւենին պիտի երանի մեկ օր.

Հաս որում մեր անոյշ պիտանուն զաւաններ  
Մեզուկ յառաջ մեռան։

Հաս որում այն նողը՝ ուր զրուխ յունարհուն  
կը քշաւ այժմուու յորդառաւ արցունենով,  
Ու սան ունի արդին մեր զարուի արմաններ

Ու նա՛ե ծաղիկներ .

Հաս որում սիրելուց արձակած ձայներուն  
Սիրով իրենց կորսին կը խառնին իրենց ձայն։  
Հաս որում նոյն իսկ մեր պատրանիններ այս օրուան  
Ի ի են հիմ սոււերնենով .

Հաս որում հոգեմայլ հիսացման պահուն  
Ցախի յորդի զեղութեալ կ'զգանի անպատճան .  
Հաս որում կեանին մեր սեօր մ'կ' լիցնենի  
Կամ պարսկելն անհնաւ,

Հաս որում կիսմի մեջ ուշափ երանի յասաց՝  
Ա՛յնան ասուեներու մեջ կը ծփին մրին.  
Հաս որում խարերայ յոյսը ա՛լ ասկի ես  
Ըսելիյ սուս յունի.

Հաս որում ժամացրյա երբ ժամը կը զանին  
Վաղուան համար բան մը չխոսսանար մեզի.  
Հաս որում ա՛լ ձաւրան մեր համելիսամներին  
Ոչ մեկը ճամօր և մեզ,

Միտիր մեր այս կիսմաղին հնուացներ.  
Քու բոյր երազան հնու ա՛լ զոր չունենան.  
Քու մարգրիսդ հիմայ մեր կոնակա մեջ չէ.  
Ճամրադ մերինը չէ:

Երբ զիշերն երկինի վրայ չեմ տեսներ  
Մովերու կոնակա մեջ ելուր ու օրօնու'.'  
Դիշերը բուրկուած և մահու համանան.  
Կոնակներն ալ աղի են ճիշդ ծովու հնան:

Սուներն ու անդունի խորհուրդ մ'ունին բա-  
ռուն մեջ բահանցի ոչ մեկու հնար և. [յուն  
Ասուած համայած և անոնց բուրիւն  
Մինչի որ հնանի ժամեն անոնց յայտնուերտն.

Ուրիշ այժմ ի գուր, այս անհամար աղաց  
Զամացած են խորերն սուզուի ու պրայտէ.  
Ուրիշ այժմ դիմերով այս խորամունի երկին.  
Լեցուած են սուներով:

Դուն այս զիշերային աշխարհին համարտիկ'  
Մթիսի համար խնդրէ' պիտ, խաղաղուրին.  
Խնդրէ' կարի մը այս ասփորին, ու երգ մը  
Այդ նուազանանիսիսին:

Դուն միւս կիմերուն վերեւն ասաւանէ',  
Աղուոր այժեր յածին նողիներու կայս  
Եղող երկինից, նաև զերեզմանաց կայս  
Եղող երկրի միջեւ:

Վերթօր Հերկո

Թարգ. ՄԵՍՐՈՊ ՆՈՐԴԱՅՐԵԱՆ



## ԺՈՂՈՎՐԴԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Այժմ յառաջ բերենք այդ զրոյցներէն մէկ  
քանին. պիտի տեսնենք թէ անոնք բարձը  
խեւական ձկուումներ կը պարունակին:

### 1. ԲԱԼԵՏԸ

Բախուը ինչպէս մեր, նոյնպէս և ու-  
րիշ ժողովուրդներու հաւատալիքներուն  
մէջ մեծ տեղ մը բռնած է: Բախուին գո-  
ւանանքը մեր ժողովուրդին մէջ մեղկա-  
ցուցիչ չէ, ուրիշ բառով՝ մեր ժողովուրդը  
չի սպասեր որ մինչդեռ ինքը անզործ կը  
նստի, կրնայ յանկարծ իր վիճակը բարս-  
քիլ բախուին մէկ բարեբաստիկ շնորհովը.  
Ընդհակառակն կը գտանի որ ամենէն դե-  
ղեցիկ, նպաստաւոր բախուն իսկ անզուտ  
է, իթէ մարդ չկարենայ իր զատոզութիւ-  
նը զործածերով՝ օգտուիլ զիտնաւ: Պառ-  
մեմ մէկ երկու զրոյցներ այս մասին:

Բախս զրոյլը: Անյաջող երկրագործ մը  
կ'երթայ իր բախուը բանալ տալու բախու-  
զրոյիք մը. ճամբուն վրայ կը հանզիպի  
(1) զայքի մը որ ինքն ալ անյաջող՝ կը  
յանձնաբարէ իրեն որ իր բախուն ալ բա-  
նալ տայ, (2) մէծ ձուկի մը ջուրին եղեր-  
քը, սա ալ կ'ուզէ զիտնալ թէ Երբ և  
ինչպէս պիտի ազտատի իր զլիու յաւէն,  
(3) որբեայրի մը, որ կ'ուզէ նմանապէս  
իր բախուը բանալ տալ: Վերջապէս երկ-  
րագործը կը հասնի բախու-զրոյիին որ ա-  
րէներ, պատկառելի ծերունի մըն է, նըս-  
տած իր բախուախնդրական արհեստին զոր-  
ծիքներուն մէջ: Երկրագործը կարգաւ կը  
պատմէ իրեն եղած յանձնաբարութիւննե-  
րը. ծերունին կը պատախանէ երկրա-  
զործին թէ քու բախտու է գտնել արտիզ  
զլուխը թաղուած ոսկելից աման մը. թէ  
այրիին բախտուն է ամուսնանալ, ձուկինն  
է՝ զուրս նետել բերանէն թոնկապին ակը  
որ կը գտնուի իր բերանին մէջ, զայլինն  
է՝ բռնել, յօշոտել անխելք մարզը որուն  
կը հանզիպի: Երկրագործը կը զառնայ,  
կատարելու իրեն ըստածները, կը մերժէ  
հարուստ կնոջ ձեռքը, չառներ ակը զոր  
ձուկը զուրս նետած է բերանէն, իսկ գայ-  
լը կը յօշոտէ անխելք երկրագործը որ չէ  
կրցեր օգտուիլ իր ոտքը եկած բախտէն: